

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

ԽԵԶՔ-ԽԵԶ

ՀԱՅԱՐ

Ձ

1930

ՑՈՒՆՈՒՐ

ԹԻ 1



ԽԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀ *

*** * * ԳԱԴԱՓԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ***

Ո ս թ ս ո հ ն ը ե օ թ է տարի ազգային պատմէշի վրայ անվետեր կանքնած վեթերանի, ողջոյն է որ կը բերեմ ծեզ, ով տարագիր եղայրներ Երբ փակելով մի անշուռք եւ անժախտ անցեալ, մենք կը մտնենք յոյսերով ի ապագան։ Յոյսեր՝ որ հաւատքի եւ իրականութեան մարգարէութիւնն են, իմ ողջոյնը նուիրական խոստում մ'է յանոն բազմաստաց եւ նապարտ մայր Հայաստանին, յանոն մեր մայրերուն, քյրերուն, յանուն ազատութեան զիմուած հերոսներուն, որոնք արինով բացին գաղափարի ճանապարհու։ Իմ ողջոյնը արիւնոտ կտակին է, դեռ միացող բազմաթիւ կիսարաց դուռերուն, անապատի մէջ արեւակէզ կիսամծաղ դիակներու։

Անա գնաց եւ 1929ը դէմի յահստենական ոչնչութիւնը։ Մեր անցեալ մայրտընդումները եւ ակնկալութիւնները դեռ

կը մնան մեր հոգիին մէջ ճնշուած վրեժի՝ նման Հինգհարիւր տարուան դեմին ափացիներու ժամանուած բռնութիւնը չկրցաւ, եւ չէ կարող մեր կուրծքերուն տակ հրդեհուած հայրենիքի եւ գիտութեան սրբազան բոցը խեղդեւ։ Ու մենք նոյն ուխտով, նոյն տենչանգրով կ'անցնինք այս կարմիր համբայէն՝ ուսկից անցաւ Հայաստան, իր բոլոր գաղափարի հերոսներով։ Ազնուական է մեր եռանդը, եւ բարձր զգացրումը, բարոյապէս հզօր ժողովրդի մի արժանի, որ կը միշտ զմեզ նայելու դէպ ի մեր խորտակուած անցեալը, դէպ ի աւերակներն ու վշջուած գլնքերը։ ոչ սուգի, այլ արդար հապատութեամբ, յաղթուած եւ ոչ ընկառած հերօսի ախնարկով։ Մենք զաւակն ենք այն երիտասարդ ցեղին, այն անզուսպ խանդով եռուն մանուկին, որ գիտէ պայքարի հսկաներու նետ, եւ նազար վերցերով իսկ ծածկուած չի խոնարին, չի դաւեր։

2018-55

Դա մեր հոգեկան կորուլն է, մեր ազգային խոր ինքնագիտակցութիւնն՝ իր արժանիքին եւ մեծութեան։ Եւ ինչպէս դարձրով կոծուած Պվկիանոփ մը մէջ, մարմնացած է մեր էութեան հետ եւ հայրենի հերոսութիւնն ու հաւատքը, անգուսուած փոթորկումը մեր յաղթապմն լուներուն, ապրումի հակառին վրայ, տիեզերական կուլին մէջ։

Ես կը սիրեմ դիւցագիտերուն պայքարը, քան փափուկ բազմեցներու մէջ ընկրցմած սուտ մարգարէներու պատասխաները. երբ անոնք կարմիր դաշտին վրայ արիւնով կը կնքն անմեղին իրաւունքը, ազգերու ճակատագիրը։ Երբ անոնք կը խորսութեն սուրի մէկ հարուածով դիւնագիտական սարդուայններ։

Այս արինին համբան է որ մինք պէտք է կորինք։ Ու ան երկար է, փշալից Գոլոգոթային նմանն, կատարեսի նմանապարի խաչի մի՛ Սակամ մենք պէտք է քալնիք, յարատեւ, վասոսի եւ հաւատքով։ Մանաւանդ մենք տարագիր եղայցներ՝ որ փշուած խակյ նաւու մը նմանն նետուած ենք ափունք ափունք բախտին դիւարքից աիդեներէն։ Բայց ո՞ր հայց չի տեմնէր իր հոգին խորը նորածագ մենչադ մը որ ամէն օր կը խոշորնայ մեր հաւատքին եւ զիաբերութեան հետ, մինչեւ որ օր մը յարութեան առաւօտ ըլլայ,

Ու պատմութեան մէկ եղերական հեգանանքով մը յաղթանակի մէջ արբեցած բըռնաւոր տիտաններու աւերակներին վրայ միշտ կը բարձրանայ ընկնուածներու դրաւակը։ Ու պատմութիւնը չի խարեր։

Այսօր մենք ընկնուած, վայրավատին ժողովուրդ Մ'նք, ճգուած անորոշ բախտին ծեռագրը։ Հակառակ մեր արիական կրոկներուն, հակառակ մեր դարաւոր անխոնց պայքարին, մեր յաղթանակը մնաց կիսովին պասալուած, եւ յուսախսը մեր խկ օրիներգական գնացքի ճամբոն վրայ՝ մենք մասնութեանը պատմութեան ալենէն տիսուր ծաղուանքին։ Այսոնք մեր լացը հեգանեցին, անոնք մեր արցննքով իրենց արիւնոտ ծեռքերը լուցախն։

Ուրեմն պէտք է որ մենք վայրկեան մ'սկ

կանգ առնենք մեր գաղափարի նամապարին։ պէտք է լքնից ցմշտ ազգութիւնն եւ հայրենիք։ Եթէ մեր մէջ սպահի ապագայն վստահութիւնը, ազգութեան սուրբ գաղափարը, ամա այն ատոն մենք յարթաւած կ'ըլլամք փոշիացած՝ աւերակի մը նմանն, եւ որպէս տիսուր ուրուականներ թափառական ինկած օտար երկիրներ՝ անարգանքով գտնելու կտոր մ'արեւ, Թիզ մը նոդ։

Տիգրաններու, Վարդաններու, Վահաններու եւ Սահակ - Մեսրոպներու զաւակները յուսագրուիլ չեն գիտեր, քանի որ մեր արմանները ճգուած են անմթուական պատմութեան մը խորը։ Կարող են մեր սաղարթագեր մայրիները չարդել բայց արմանները կը մնան ու բունք համարի մը Թիկրունք կ'առնէ։ Այդ մեր ազգային գոյութեան ամենամեծ թումբն է, եւ մենք զայն նուիրագործած ենք դարերու մէջ արցունքով եւ արինով։

Այսօր ալ քեզմէ, քան երբեք, հայ ժողովուրդ, քու հազար զոհաբերութիւններուդ մէջ, նոր Ֆշմարիս քահանապագործում կը պահանջուի ազգային խորսին վայ։ Քու ամէն մէկ զաւակն իր բաժմնն ունի փըրկութեան գործին մէջ, ոչ մէկը դուրս, ոչ մէկն անարգուած։ Հւրածանջիւրի բազուկը մի թանկապին քար է մեր աւերակները շինելու համար։

Այստեղ պէտք է չքանայ ամէն անհատական բաղմանք, ամէն պատիւ եւ ակընկալութիւնն օտարէն։ Այս՝ գաղափարի նանապարի է, խաչի նանապարի է։ Եւ սուկայն պէտք է որ դիւցանի քաջութեամբ կորինք անցնինք, անլեիներ ու բարձր ճակատով, հաւատացած մեր ազգային դաւանանքին եւ փրկութեան։ Ես խորացէս համոզւած եմ հայ անհատին հոգեկան անմանալիրութեան, վառ տենչնանքին, ազգային պատիւ առողջապահ միշտ կենդանի պահելու։

Եւ երբ կը բանամ՝ հայրենաշունչ Խորենացին, դիւցանջերգակ Եղիշէն, ու կառերանոց յորդ-երակ Փաւստոսը, որնոնք նեռաւոր դարերու թանձը վարագոյըր պարզելով սրտին մէջ կ'արձագանգեն իմ հայ-

թերուս ներուսական լրգերը, ես կը լցուիմ
նոր կորովով եւ յազգումնով՝ կը թարմանան
գեղեցկօրէն իմ յոցեաս, ինչպէս խփան ծր-
մեռներէն վեց եկոյ գարունը քնար Կ'ըլ-
լայ, Ու շցիտեմ որպէս կը լւասաւորուի
իմ հոգիս Նարեկայ եղբրնիցը կախուած
այն մոգական կանեթելէն, որով կը տեսմեմ
իմ Հայսաստանին մեազնած հորդիցնմերը։
Ու կը լցուիմ այն ամիսախոտ հասաւորով
եւ ազգ մի որ պատմութեաւն եւ գրավա-
նութիւն ունի, նա ի յաւիտնից նախասահա-
մանուած է, կարող են ինսալ մեր խաջ
նախապարմի վրայ թուլացած ու վաս հու-
գնները, չաց նոր աստուեր կ'ելեն ինկող-
ներուն փոխարէն։

Ա՞յլ հայր խանդաղատանքով չի հնտեւիր այն երիստասարդական եռուզեռին, այն հազարումէ Կ հայրենակցական միութիւններուն որ կը ծագին ու կը մարին պղպջակի պէս։ Ա, նտեղ բան մը կ'ետի, այստեղ

սրտեր կը մարզուին թունդ Ազգայնական
ըլլալու միակ գաղափարին շորջ։ Այստեղ
գաղութիններուն մէջ, կուսակցութիւններն
առանձին առանձին այլեւս անելիք չտունին,
իսկ միավոն նրանցը պիտի զործեն

Փամանակն է որ մենք մեր քաղցրկներն իբրաւու կարկառենք, եւ խմբուած մէկ մարտ մինչ շուրջ, մէկ դրօշի տակ զինուորական հոգիով ընթանանք գաղափարն ընդառաց խաչի հանապարհով՝ Մայնենք 1980թ վստան եւ հաստատուն մեր դարաւար կամիր ովհաւուն վրայ, եւ փութով պիտի աջլունենք հայրենիքի երկան ապաս դ.Ռ.Ներու քացուած, արշաւորմին յանդիման։

«Ես չեմ մեռնիր, քիզ չեմ մոռնար, չայտառամ,
Յոյսրս կոփուած կրրամիտ».

Կը հաւատամ զաւակմերուդ քաջութեան
քու յարութեամդ, քու փառքիդ»:

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵջ

(Եաբ. Ասիսորդ թուէց և վերջ)

Ջ. Օծումն: — Մինչեւ հոր հասանց՝
առանց հանդիպելու գրական յիշատակուու
թեան հայրապետական օծման իւրպի, որ
կարեւոր էին մ'է արարողութեանս ինչնո՞ւ
չի տեսնուիր բնաւ մեռոնի գործածուա
թիւնը: Որովհետեւ զոյութիւն չէ ունեցեր
այդ ամբողջ շրջանին, ոչ միայն կաթո-
ղիկոսին, այլ երկար գարեր նաև եպիս-
կոպատին ու քահանային վրայ: Այս հաս-
սարակ արեւելեան եկեղեցւոյ մէջ անծառ
նօթ էր ու կը մնայ տակաւին կարգաւորաց
օծումը: Այրեւունեան եկեղեցին միայն ու-
նէր զայն, ուսկից փոխ առին նաև կի-
լիկիս և ապա արեւելեան Հայր՝ մեր քա-
հանայից ու եպիսկոպոսաց վրայ: Առաջին
անգամ Գուկիսու Գ պատճ եղաւ, որ նըշ-

մարելով անոր պահասը մեր քով, 1185ին
թելարդից զայն, զբելով և Գրիգոր Տղայ՝
«Ոծքը . . . և զձեռնադրեալ քանակայիցն
զծուա և զելիսկոպառացն զգուխա», որով
զօրանակ յիշրացանչիօք պատշաճն՝ ու կը¹
կարծեմ՝ որ նոյն ժամանակ իսկ լամբրա
նացին խաննեց զայն իւր վերակազման
կափսկոպառունէից մէջ², ինչպէս Կ'երեկ
կոստանդնէի օրինակին քաղաքարէն. «Դնէ
հայրապետն զօտուն ի զրովու նորին խամ
չանման», յարակից բանաձեւով:

Բայց ծիսական նորութիւնը դիւրաւ չէին կընար ընդհանրանալ, և երկար ժամ մանակի կը կարօտէին: Որով ոչ միայն

2. *Quart.*, q., 144, no. 2, June, 1929, 335.